

ւատոյ. և զոր ասաց հայրապետն՝ հաւա-
նեցաւ լեկաթն: (Երկու տեղն ալ Մոս-
կուայի տպագրութիւնը էջ 81 ունի լի-
կարե, իսկ փարիզերը կը զնէ լեկարե, որ
սակելի ուղիդ է): Բազմաթիւ անգամներ
գործածած է Սկիտացին (Պատասխանիք,
տպ. Երուսաղէմ, 1865), էջ 8-11, 19-
20, 22, 25, 27, 31, 32, 34, 38, 43,
45 են՝ լիկար ձևով:

— Լատ. legatus « զեսպան, պատգա-
մաւոր » բառն է և կը նշանակէ « պապա-
կան նուիրակ », ինչպէս կը հասկնայ նաև
Հաննազարեան: Հմմտ. նաև հինբրէն Մի-
սկիւս. անդ՝ էջ 7. Եկն ի կողմանցն յի-
տալիոյ և ի Հայրապետէն Հոռոմայ լիկաթ
ըստ լատինացոց բարբառոյ, որ թարգ-
մանի ի լեզուս մեր զեսպան, բայց ներ-
գործութեան նուիրակ »:

(Շարունակելի)

Հ. ԱՆՍԵՆՍ

Գ Ր Ա Կ Ա Ն

ՆԻԲԵԼՈՒՆԳՆԵՐՈՒՆ ԵՐԳԸ

□ ♦ □

(Շար. տես Բազմ. 1925, էջ 231)

Վ Ե Յ Ե Ր Ո Ր Դ Պ Ա Տ Ա Հ Ա Ր

ԻՆՉՊԷՆ ԳՈՒՆԹԵՐ ԻՍՒԱՆՍԱ ԳՆԱՅՑ
ԲՐՈՒՆՉԻՆԻՆԻ ՀԱՄԱՐ

Նոր զբոյրցներ տարածուեցան Հռենի վրայ:
Կան՝ կ'ըսէին՝ հեռուն չքնաղ շատ կոյտեր.
Եւ քաջ Գունթերը կը խորհէր ունենալ
Հատ մ'անոնցմէ: Ասի բարի թըրեցաւ.
Իր պետերուն՝ մարտիկներուն համարէն:
Կար թագուհի մը ծովերու վրայ նստած.
Նէրա նրմանը չըկար ոչ մի երկիր:
Տարապաճան գեղեցկութիւն մ'ունէր նէ,
Միանգամայն ունէր և մեծ գորութիւն:
Տէգով նէ ժիր քաջերուն հետ կը մրցեր
Ար կու գային իրեն՝ վատուած իր սիրով:
Կը նետէր քար մ'հեռուն և ինք անուէն
Կը ցատթեր մեծ ոտուումով: Ան որ կ'ըզձար

Իր սիրոյն՝ պէտք էր որ երեք խաղի մէջ
Յաղթահարէր անեղազոր այն տիկինն.
Եթէ նոյն իսկ մէկ փորձին մէջ վերապէր,
Կը կտրուէր անոր գլուխն ուսերէն:
Բան մ'որ աղէնակը շատ անգամ ըրեր էր:
Ասպետը գայն Հռենոսի ասին իմացաւ.
Գիտէր գայն շատ լաւ, և սակայն իր հոգին
Կը դառնար միշտ դէպ ի այն կինը չքնաղ:
Նէրա համար յետոյ անթիւ դիւցազներ
Կորսընցուցին կեանքերին: Օր մը Գունթեր
Նստեր էր իր մարդերուն հետ միասին,
Եւ ամէն ոք կը մտածուէր թէ ինչ կին
Պիտի կրնար առնել իրեն՝ տէրն իրենը,
Որ ըլլար թէ իրեն պատշաճ, թէ երկրին:
Խօսեցաւ պէտը Հռենոսի. « Կ'ուզեմ ես
Մովը կտրել և Բրունհիլդի քով երթալ,
Ինչ որ կ'ուզէ թող պատահի, փոյթըս չէ:
Կեանքս իր սիրոյն համար կ'ուզեմ վրտանգել.
Կ'ուզեմ մտնիլ՝ եթէ չըլլայ նէ իմ կինս »:
Ըսաւ Սիգֆրիդ. « Պէտք է որ միտքըդ փոխեմ.
Ձի այն բամբիշն ունի անգութ սովորոյթ,
Որ շատ ուղի կ'ընտօի անոր որ կ'ուզէ
Տիրանալ իր սիրոյն: Շատ լաւ պիտի 'լլայ
Եթէ այդ անպը հրամարիս ընելէ »:

Անոր Գունթեր արթայն տըլաւ պատասխան.
« Երբեք չըմնաւ կին մ'այնքան քաջ և հզօր,
Որ մարտի մէջ՝ միայն ձեռքով՝ չըկրնամ
Ձանի նուանել »: — « Այդօրինակ մի խօսիք,
Ըսաւ Սիգֆրիդ, ձեզ անծանօթ է իր ոյժն:
Եթէ դուք չըրո իսկ ըլլայիք, դուք պիտի
Չըկրնայիք ինքզինքնիդ պահպանել
Չարհուրելի իր մուռքէն: Լըքեցէք
Չեր ծըրազիրը. ձեզ իբրև բարեկամ
Խորհուրդ կու տամ. դուք մահուընէ ճողպարի
Եթէ կ'ուզէք, թող չըզրաւէ ձեզ իր սէրն
Եւ չըքաշէ չըտանի ձեզ կորուստի »:

— Նէ թող ըլլայ զօրանոր՝ որչափ կ'ուզէ,
Պիտի չկենամ հո Բրունհիլդի երթալէ,
Հոգըս չէ ինչ ալ որ ինծի հանգիպի:
Իր շնաչխարհիկ գեղեցկութեանը համար
Պէտք է ամէն բան փորձեմ. թէրես՝ ուզէ՝
Եթէ Ատուած՝ հետըս Հռենի անփը գայ:

— Ահա խորհուրդս, ըսաւ Հազգէ, Սիգֆրիդին
Աղաչեցէք, որ վիցընէ ձեզի հետ
Այդ ծանրը բռն. իմ կարծիքս այս է, զի ան
Գիտէ թէ ինչ վիճակի մէջ է այն կինն »:
Ըսաւ Գունթեր. « Կ'ուզե՞ս օգնել դուն ինծի,
Ազնիւ Սիգֆրիդ, որ տիրանած այդ գեղին:
Ըրէ քեզ կին որ կ'ապաշեմ. եւ չքնաղ
Այդ գեղն ինծի ես եթէ կին ունենամ,

Քեզ հանելու համար պատրաստ եմ սիրով
կենանք ու պատիւը ներթափանց վըտանգի»:

Սիգֆրիդը՝ որդին Սիգմունդի այսպես ըստ.
« Կ'ընեմ, է՛նէ՛ ինձ մրցանակ տաս քու քոյրդ, **Զքնազ** գործհիղը՝ վեհապանծ թագուհին: Աշխատութեանս վարձ ուրիշ բան չեմ ուզեր»:
— Սիգֆրիդ, ըսաւ Գունիթեր, կ'ըրդումս ձեռն

[թերուզ

Մէջ, թող շքնազ Բրունհիլդը գայ այս երկիրն, **Քոյրքո** կու տամ քեզ իբր կին, եւ իցիւ
Երջանիկ կենանք մ'ունենայիր ներս հետ »:

Քաջ մարտիկները երգունքնան իրարու:
Անոնք շատ ծանր խոնջէքներ ունեցան՝
Մինչեւ շքնազ կոյսը բերին զէպ ի Հունի:
Քաջերն յետոյ մեծ վըտանգներ անցուցին:
Պատուութիւններ լըսեր եմ ես վայրենի

Ատառաբնակ թըզուկներու վըբայօք,
Որոքք իրենց պաշտպանութեանը համար
Նըռալի բան մը կը կըրեն, Գլխանոց* ։
Կըրողը գայն՝ բոլորովին ազատ է
Հարուածներէ եւ վէրքերէ: Չի տեսներ

Ոչ ոք այն անձը որ հագած է կապպէն.
Ինքը կրնայ լըսել՝ տեսնիւ. բայց ոչ ոք
Չի նշմարեր գիւնը. իր ոյժն ալ կ'ըլլայ
Շատ աւելի մեծ. զըրոյցն այսպէս կ'ըսէ:
Սիգֆրիդ պիտի կըրեր ուրե՛ն այդ կապպէն.

Ձոր քաջ հերոսն անգամ մը յայ գոժուարաւ
Ապշտպած էր Ալբրիխ անուն թըզուկին:
Ճանապարհի պատաստութեան հետ էին
Քաջակորով եւ անվեհեր մարտիկներն:
Սիգֆրիդն հըզօր ելբոբ կապպէն կը կըրէր՝
Չարհուրիլի ոյժ մը կու գար իր վըբանս

Ան տասներկու հոգիի ոյժ կը ստանար:
Մեծ արուեստով յազթեց գոռոզ այն կընոջ:
Այս Գլխարկն այնպէս էր շինուած՝ որ զընողն
Ինչ որ ուզէր կ'ընէր՝ անտես ինքը միշտ:
Այս հրնարթով էր որ յազթեց Բրունհիլդի.

Անկէ ինն դժբախտութիւն պատահեց:
« Արդ, ըսէ ինձ, Սիգֆրիդ, չիւած դեռ ճամ.
Ո՛րքան մարտիկ պիտի տանինք հետերնիս [բայ,
Դէպ ի երկիրը Բրունհիլդի, որպէս զի
Պատուով իշնենք մինչեւ ամփրեղ ծովուն:
Երտուն հազար պիտի խմբուին հոս փովթով »:

— Մենք ինչ բանակ ալ հետերնիս տանէինք,
Ըսաւ Սիգֆրիդ, այնքան վայրագ է դշտոյն,

Որ ամբողջ գոհ պիտի 'լլար իր մոլուցքին:
Չեզ պիտի լաւ խորհուրդ մը տամ, քաջ մարտիկ:
Ասպետական կարգով իշնենք Հունին ի վար.

Պիտ' անուանեմ ձեզ հետերնիս եկողներն:
Երկուք ուրիշ՝ մեր երկուքին հետ, այսպսփ:
Այս կերպով մինք պիտի յաղթենք այդ կընոջ,
Անկէ յետոյ թող ինչ կ'ուզէ պատահի:
Չորտերէն մին ես պիտի 'լլամ, միւսը դուն,
Երորդն՝ Հազէն (պիտ' յաշողինք այս կերպով),
Չորրորդ Գանկուարտ՝ մարտիկն անահ՝ անվեհեր:
Պիտ' հազար մարդ մեզ չըկրնայ դիմադրել:

— Պիտ' ուզէի գիտնալ, ըսաւ թագաւորն,
Ճամբայ չեւած (որ կը լեցնէ զիս խիղդով)
Ի՞նչ ըզգեստներ պէտք է որ մենք կըրէինք
Վե՛հ Բրունհիլդի առջիւ. ըսէ ինձ, Սիգֆրիդ,

— Ամենագեղ զգեստներն որ մարդ գտաւ եր.
Բըբունհիլդի երկիրը միշտ տարուեցան:
[բեք՝ Պէտք է ուրեմն որ հարուստ ըզգեստներ
Կրենք կիններուն առջեւ, որպէ՛ս զի ըլլայ
Մեզի ամօթ՝ երբոր այս դէպքը պատմին »:

Բարի մարտիկն ըսաւ. « Երթամ պիտի շուտ
Սիրելի մօրս, տեսնեք կրնամ յարմարցնել
Որ նաժիրտներն իր գեղեցիկ օգնեն մեզ
Պատրաստելու զգեստներ, գար մենք կըրէինք
Եւ պատիւով երեւայինք պերճ կոյսին »:

Այն ժամանակ ազնուօրէն խօսեցաւ
Հազէն. « Ինչո՞ւ համար մեր մօրն ընէիք
Ատանկ խնդրանք. թող մեր ուզան ի՞նչանայ
Չեր քորդ. Նէ այնքան լեցուն տաղանդով՝
Պիտի գիտնայ 'նարել մեզ պատշաճ ըզգեստներ »:

Գունիթեր զըրոյն իմաց տըլաւ թէ՛ տեսնել
Կ'ուզէին զինք՝ ինք եւ Սիգֆրիդ քաջ դիցազն:
Անոնք չեկած՝ հազաւ զգեստներ գերահառչ:
Պետերուն զալն անհանդ չէր գեղոււոյն:
Հետեւորդներն հագած էին 'ստ պատշաճի:
Չայգ իշխաններն յառաջ կու գան միասին:
Նէ լըսելուս պէս կ'իլլէ իր ամթոնն,
Եւ կ'ընդունի համտութեամբ գերազնիւ
Չքնազագեղ հիւրն ու եղբայրն հարազատ:

« Բարի եկեաք, եղբայր իմ, դուք ու 'նկերնիդ:
Պիտի լըսեմ սիրով, վըբայ բերաւ կոյսն,
Ինչ բանի տենչ որ դուք ունիք՝ հեռաւոր
Այդ շքեղօրէն երթալու. Ուէք ինձ
Ինչ որ է մեր խնդիրքն, ազնիւ մարտիկներն »:

Ըսաւ արքայն Գունիթեր. « Ո՞վ կ'ին, պիտի 'սեմս
Հակառակ մեր մեծ քաշութեան՝ մեք ունինք
Եանըր հոգեր: Երկվարել կ'ուզենք մենք
Շքեղօրէն զէպ ի երկիր մ'անանօթ:
Մեզի մեր այս ճամբորդութեանը համար
Կարելուք են ճոխապանծոյ ըզգեստներ »:

* Tarnkappe, կամ Լո՛կ՝ Kappe, գլխանոց մը, որ
չնոզը անտես կը մնար ուրիշներէ, եւ մեծ զօրութիւն կը
զգնուր:

Պատասխանեց արքայազարմ օրիորդն.
 « Իմ սիրելի, եղբայր, նստէ՛ք, եւ ըսէ՛ք
 ինձ ո՛ր են այդ կիններ որոնց սէրը դուք
 կը փնտրուէ՛ք, եւ երկիրներն՝ որ ունին
 իրենց զըլուին ուրիշ պետերն Բունցն նէ
 Ձեռքէն երկու դիւցազններ տիր քաջերուն:
 Ձատոնք երկուքն առաւ տարաւ հոն ուր ինք
 Նտտեր էր ճոխ բարձերու վրայ (պէտք չեմ գայ)
 Մոռնալ ըրնաւ) նըկարակերո՞ւ ոսկեծիր: »
 Կիներուն քով քաղցըր վայելք ունեցան:
 Իրարու մէջ առին տըւին նայուածքներ
 Խանդաղակաթ, ներշնչուաներ սիրային:
 Սիգֆրիդի դիւցազն իր սրտին մէջ կը կրէր գայն.
 Երես համար նէ բուն իսկ իր մարմինն էր:
 Յետոյ Քրիմհիլը ջանադն եղաւ քաջին կին:

Արքայն Գունթեր ըսաւ. « Ո՛վ իմ ազնիւ քոյրս,
 Յաշոգութիւն չի գտնիր մեր ծըրագիրն
 Եթէ երբեք մեզ չըհասնի՞ք օգնութեան:
 Կ'ուզենք մրցիլ մենք Բրունհիլդի երկրին մէջ:
 Ուտտի մեզի պէտք են չըթող զզգեստներ
 Որ կարենանք ներկայանալ կիներուն: »

Իշխանուհին ըսաւ. « Իմ շատ սիրելի
 Եղբայր, կրնաք վտտա ըլլալ լիպտի
 Իմ օգնութեանս վըրայ, Եւ պատրաստ եմ
 Մտայալու ձեզի. եթէ մերժէր մէկն
 Ինչ ալ ըլլայ ձեզի, ատի պիտի լլար
 Քրիմհիլդի համար մեծ ցաւ: Գուք պէտք չէ՞ք
 Ինձ աղաչանք ուզողէ, ազնիւ ասպետներ:
 Ազնւորէն հրամայեցէ՛ք մանասանդ:
 Ինչ որ կ'ըղձաք՝ պատրաստ եմ ես ընելու,
 Եւ հանդիտով: Զքեաղ կոյսն այսպէս ըսաւ:

— Քոյր սիրելի, կ'ուզենք զզեստներ կրիլ
 Ձեր ըսպիտակ ձեռքը օգնէ թող մեզի լընտիր.
 Եւ թող ընտրէ գտնողք, եւ թող աւարտեն
 Ձեր նախիշտներն, որ վրանիս լաւ պատշանին.
 Ձի այդ ճամբէն ետ կենալու կամք չունինք:

— Այդ դիտեցէ՛ք, պատասխանեց օրիորդն,
 Ի՛նչ որ կ'ըրեսմ: Մետաքս ունիմ ես իմ քով:
 Գուք վաճանով մը զրկեցէ՛ք ինձ քարեր,
 Եւ զզգեստներն ուզածնուդ զէ՛ք շինենք»:

Գունթեր՝ Սիգֆրիդ երկուքն ալ զո՞հ մընացին:
 Ըսաւ բամբուլն. « Որո՞նք են ձեր ընկերներն,
 Որ ձեզի հետ պիտի հագուին ու ըրնան
 Դէպ հեռաւոր այդ արքունիքն: — Ե՛ս, ըսաւ
 Արքայն, չորրորդ. երկու հատ իմ մարդերէս,
 Դանկուարտ՝ Հագէն՝ կ'ընկերանան դէպ ի հոն:
 Ո՛վ տիկին, ո՛չ զըրէ՛ք դուք իմ խօսքերուս.
 Չորս օրուան մէջ իւրաքանչիւր մեր չորսին
 Պէտք է երեք տարրեր զգեստ լաւ կերպասէ,
 Որպէս զի մենք վերադառնալ կարենանք

Բըրունհիլդի երկրէն առանց շինելու: »
 Ազնւորէն անկէ հրաժեշտ առնելով
 Չոյգ իշխանները մեկնեցան: Թագուհին
 Քրիմհիլը իրենց սրբկապանէ կանչեց զուրս
 Երեսուն հատ օրիորդներ, ամէնքն ալ
 Ունենալով ճարտարութիւն եւ հանճար
 Նմանօրինակ զորժուածներու համար նուրբ:
 Ձիւնի նըման շինջ մետաքսներն արուայիկ,
 Եւ առուայի նըման կանան մետաքսներ
 Չագամանկի՝ նըկուզեցին քարերով:
 Ձանոնք կտրեց ինք Քրիմհիլը՝ կոյսը սիրուն:
 Ձուկի մորթիքը հեռաւոր ծովերու,
 Որ այն ատեն ամէն ոքի կը թուէին
 Արտասացուր, կը ծեփէին մետաքսէ
 Լուսացնուր պըրկեցներով: Լըսեցէ՛ք
 Գուք արդ պերճանքն այն հրաշալի զզեստներուն:
 Մարդքոյի եւ Լիբիոյ լաւագոյն
 Մետաքսներէն՝ զորոնք հրեք կրած ըլլան
 Թագագուններ՝ գործածուցան շալոյզէն:
 Քրիմհիլը այսպէս իր բարի կամքը կ'ուզէր
 Որ երեւար յայտնի հանդէպ քաջիւրուն:
 Եւ զի իրենց ճամբորդութեանը համար
 Կ'ուզէին այնքան թանկագին զզգեստներ,
 Պատշանագուններ թուցանալ իրենց կ'ուզէին,
 Եւ անոր վրայ են մուշտակներ իբր անուխ,
 Որոնք այսօր իսկ տակաւին կը պճնեն
 Հանդէսներու մէջ դիւցազններն այրաքաջ:
 Կը կայծէին արաբական ոսկույ մէջ
 Անթիւ քարեր: Եւ անընթաց՝ շնչին չէր
 Աշխատութիւնը կիրներուն: Եթէ շաքաթ
 Էին դըրեր աւարտելու հանդերձներն:
 Եղան զէնքերն ալ մի եւ նոյն ժամանակ
 Կազմ եւ պատրաստ քաջակորով պետերուն:
 Երբ ամէն ինչ պատրաստուած, շինուցաւ
 Հռննոսի վրայ պնդակառմ նաւ մը փութով
 Որ դէպ ի ծով տանի գանտաք: Նախիշտներն
 Ազնիւ սպառած էին իրենց խոնջնէն:
 Իմաց տըւին մարտիկներուն թէ զզեստներն
 Հըրաշարուեան՝ զոր պիտի անողք կըրէին՝
 Պատրաստ էին: Հերոսներն ինչ փափագներ
 Որ օւնէին՝ էին անվրէպ կատարուած.
 Հռննոսի ափն ալ աւելի ըսպասել
 Ձէին ուզեր անտաք: Դոսպան զրկուցաւ
 Իրենց զէնքի համաճարկներուն՝ որ հարցնեն
 Թէ կ'ուզէին նոր զզգեստները ստնեն,
 Եւ կարճ՝ երկայն ըլլալն իրենց ըսէին:
 Գտնուցանան անոնք բոլոր լաւ չափուած:
 Յայտնեցին մեծ շտրհակալիք կիներուն:
 Տեսնողը պէտք է վըլայէր՝ որ երբեք
 Տեսած չէր այնքան աղուոր բան երկրի վրայ:

Եւ կրնային զանոնք կըրել հանդուրով
Այն հեռաւոր արցունքին մէջ: Ոչ ոք
կրնայ ձեզի մարտիկներու աւելի
Զքնազգեղ յիշատակել ըզգեստներ:
Ենորհակալեաց չեղաւ երբեք խնայութիւն:
Հրամնելա առնել կ'ընծային քաջ մարտիկներն,
Եւ զայն ըրին իբր օրինի սասկաներ:
Մըթազնեցիի՝ ողորուեցան արցունքով
Լուսապայծառ աչքեր: Ըսաւ Քրիմահիւղ.

« Ով սիրելի եղբայր, կեցէք, տակաւին
կայ ժամանակ, եւ փնտոցէք կին մ'ուրիշ,
(Սո՛ր պիտի իմաստութեամբ գործ տեսնել
Ըսէի ես), որ վըտանգի չենթարկէր
Ձեր կեանքը. դուք կրնաք գտնել՝ ոչ հեռուն
Ասկէ՝ ձեզի ազնւագարմ ամուսին»:

Ես կ'ենթադրեմ թէ իրենց սիրոյը կ'ըսէր
ինչ որ պիտի պատահէր. բառ մը հազիւ
Թէ գորցըւէր՝ ամէնը մէկ կու լային
կրկերն. ոսկին՝ որ կը պնենը կուրծքն իրենց՝
Աղտոսացած էր արցունքէն յորդառատ
Որ կը հոսէր իրենց գողտրիկ աչքերէն:

Ըսաւ Քրիմահիւղ. «Տէր Սիգֆրիդ, թոյլ տըւէք
Յանձնարարել ձեր հետաքրքի ու շնորհին ինձ,
Իմ սիրելի եղբայրս. իրեն բան մը թող
Չըպատահի Բըրունհիլդի երկրին մէջ»:
Ան Քրիմահիւղի ձեռքերուն մէջ երզուընցաւ:
Հըգօր մարտիկը իտեցեալ. «Յորչափ ես
կը մընամ ողջ, անհոգ եղիք, ո՛վ տիկին,
Չայն պիտի ողջ առողջ բերեմ դէպ ի Հոնն.
Ինչ որ կ'ըսեմ իբրեւ ըստոյգ բռնեցէք»:

Դէ ծըռեցաւ՝ չքնազգեղ օրիորդն:
Աւազին վրայ բերին սպարներն ոսկեգոյն,
Եւ ըզգեստներն առին տարին բողբոսիս.
Բերին ձիանն. անոնք մեկնել կ'ուզէին:
Ո՞րքան չքնաղ կինը լացին յորդազգեղ:

Պատուականներն էին կեցած շատ սիրուն
Օրիորդներ. կ'ուտեցանք ինչ կ'ուզէին
Գօգը նաւուն առագաստին: Սիգախրիստ
Չէնքի՝ նկերներն ալեակներուն վրայ էին
Հըռննոսի, և աւասիկ իտեցաւ.

Գունթեր արգայն. «Ո՞վ պիտի 'Այա նաւուդիդ»:

— Ե՛ս, ըսաւ վէտս Սիգֆրիդ: Կրնամ ձեզ
[տանիլ,
Քաշեր, հոն վարն՝ ալիքներուն վրայ, գիտցէք:
Մովուն վըրայ ինծի ծանօթ են ուղիդ
Ճանապարհներն»:
Ուրախ զըւարթ մեկնեցան
Բուրգոնդներու երկրէն: Թծեակն իսկ եւ իսկ
Արաւ Սիգֆրիդ, եւ առնըթեց գիտափէն
Նաւակն հեռու. Գունթեր ինքն ալ թի մ'առաւ:
Արժանագով, քաջախիզան կտրիճներն

Հեռացան այսպէս ցամաքէն: Հեռերին
կը տանէին համազամներ պատուական,
Գինիին լաւը գոր գըրտան Հոննի վրայ:
Ձիերն հանդարտ էին, իրենց դիրն՝ հանգիստս
Անթերի էր. կը տահէր նաւը մողմիկ,
Եւ մարտիկները չունէին ոչ մի հոգ:
Պինչ պարաններն առագաստին կապեցին
Պնդապէս, քսան մըղոց բրին ցալ չեղած,
Յաշողակ հով մը կը քրէր զայս ի ծոց:
Եւանըր խոնջէնքն իրենց յետոյ պատհասեց
Յաւ կիներուն: Առաւօտն էր տասներկորո՞ղ՝
Ինչպէս մեզի 'սուեցաւ, հովէրը զանոնք
'Տարած էին հեռատան՝ դէպ իսենչտայն,
Բըրունհիլդի երկիրը. տե՛ղ մը՝ որուն
Եւանթ էր մի միայն Սիգֆրիդ քաջարին:

Արգայն Գունթեր երբոր տեսաւ ամրոցներն
Անթիւ եւ լայն մարզերն՝ ըսաւ յանկարծոյն.

« Ըսէք ինձ, տէր Սիգֆրիդ, ասոնք կը ճանչնա՞ք.
Որո՞ն եւ այս բերդերն եւ այս պեճն երկիրն:
Ես իմ կեանքիս մէջ, պէ՛տք է ստոյգը խօսիմ,
Ոչ մէկ երկրի մէջ չեմ տեսած բարեկեղտ
Այդքան բերդեր, որոնք առջեւ են հասաւ:
Երեսն արեւոյը պէտք է հօր' ըլլայ շառ»:

Պատասխանեց Սիգֆրիդ. « Ինծի ծանօթ են.
Բըրունհիլդի մարոցներն են ու երկիրն,
Եւ է այդ բերդն իսենչտայնի. ինծի դուք
Հաւատացե՛ք անվիրապէս: Այսօր իսկ
Պիտի անտէք հոն շատ կ'ինքն գեղեցիկ:
Ո՞վ մարտիկներ, ձեզի խորհուրդ կու տամ ես,
Որ բնաւ երբեք չընկապսէք դուք ձեզի,
Այլ խօսիք միշտ նոյնն. աս ինձ լաւ կը թըւի:
Եթէ այսօր իսկ Բրունհիլդի երեսանք,
Մենք բամբիշին առջեւ ըզգո՞ջ պէտք է 'Աննք:
Հազիւ թէ մենք սիրակաթ կ'ինք տեսնենք
Իրեններով, դուք, դիւցազներ, ամէնքնիդ
Ըսէք նոյն բանը. թէ Գունթեր իմ տէր է,
Եւ ես իր հօտն եմ, աւաստն կաւ կերպով
Պիտ' իր իրձերն ամէն գտնեն յատարում»:

Պատրաստ էին անոր ըսածն ընկու.
Հաւանեցան ամէնքն՝ չըպարտ թէպէտեւ:
Խօսեցան այնպէս ինչպէս ինքը կ'ուզէր.
Աս իրենց լաւ յաշողեցաւ, երեսցաւ
Երբ Բրունհիլդի առջեւ Գունթեր թագաւորն:

« Այսչափ ընելս, այսչափ ըսելս գոհացում
Տալու համար չէ միայն քու իրձերուդ.
Այլ Քրիմահիւղի՝ չքնազգեղ քու ժըրընդ.
Եւ իբրը ի՞մ հոգին ու ի՞մ մարմինս է.
Եւ ասօր մէջ կ'ուզեմ սիրով ծառայել
Որպէս զի նէ իմ ծոցի կ'ինքս ըլլայ»:
(Շարունակելի) Թարգմ. Հ. Ա. ՂԱԽԿԵԱՆ